



# ՍՈՒՐԲ ՉԱԿՈԲ

## ԱՌԱՋՆՈՐԴԱՆԻՍՏ ՄԱՅՐ ԵԿԵՂԵՑԻ

ԽԱԶՎԵՐԱՅԻՆ ԵՏՔ ԵՐՐՈՐԴ ԿՐԻԱԿԻ  
8 ՀՈԿՏԵՄԲԵՐ 2017

Կիրակնօրեայ Ընթերցումներ	Էջ 1
«Ուխտին Տապանակը» (39)	Էջ 2

### ԸՆԹԵՐՑՈՒՄ ԵՍԱՅԻ ՄԱՐԴԱՐԵՒ ԳԻՐՔԵՆ (17.7-14)

**Ե**րբ այն օրը գայ, մարդը իր արարիչին միայն պիտի յուսայ, իր աչքերը հսրայէլի սուրբ Աստուծոյն պիտի յառէ: Այլեւս իր յոյսը պիտի չկապէ մեհեաններուն կամ իր ձեռագործ չաստուածներուն: Մարդիկ միայն հսրայէլի սուրբ Աստուծոյն պիտի յուսան: Այլեւս իրենց աչքերը պիտի չյառեն իրենց գարշելի չաստուածուհիին փայտէ արձանիկներուն:

Այն օրը քաղաքներդ պիտի լքուին եւ աւերուին, այնպէս՝ ինչպէս պարպուեցան ամորհացիներու եւ խեւացիներու քաղաքները իսրայէլացիներու յարձակումին դիմաց, քանի որ դուն լքեցիր զԱստուած, քու փրկիչդ, եւ մոռցար Տէրը, քու օգնականդ: Արդ, քանի որ քու տնկած պարտէզդ եւ ցանած սերմերդ օտար չաստուածներու նուիրուած են, ինչ որ ալ տնկես, եւ ցանածդ նոյն օրն իսկ ծաղկի՝ սակայն հունձքին արդիւնք պիտի չունենաս. այն օրը Աստուած հօր մը պէս իր ժառանգութիւնը պիտի բաժնէ, եւ դուն որպէս հատուցում՝ տրտմութիւն պիտի ունենաս:

Վա՛յ բոլոր այն ազգերուն որոնք ալեկոծ ծովու մը պէս Աստուածոյ դէմ կը մոլեգնին եւ որոնք ալիքներու նման կը շառաչեն:

Նոյնիսկ եթէ ծովերուն պէս անհամար ըլլան անոնք, ովկիանոսի ալիքներուն սաստկութիւնն իսկ ունենան՝ սակայն Աստուած պիտի ճգմէ ու ցրուէ զանոնք այնպէս՝ ինչպէս հովը կը քշէ յարդին շիւղը, ինչպէս մրրիկը կ'աւէ կառքերուն հանած փոշին:

Ողբ ու կոծով պիտի փակուի օրն իրենց, առաւօտը դեռ չբացուած՝ ա'լ գոյութիւն պիտի չունենան: Ահա ա'յս պիտի ըլլայ մեր յափշտակիչներուն, մեր կողոպտիչներուն վիճակուած ճակատագիրը:

ՊՈՂՈՍ ԱՌԱՔԵԱԼԻ  
ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐՈՒՆ ԳՐԱԾ  
ԵՐԿՐՈՐԴ ՆԱՄԱԿԵՆ  
(13.5-13)

**Փ**ննեցէ՞ք դուք ձեզ, տեսնելու համար թէ նոյն հաւատքին մէջ կը մնա՞ք: Փորձեցէ՞ք դուք ձեզ. Քրիստոսի ներկայութիւնը կը զգա՞ք ձեր ներսիդին, թէ պարզապէս իր անունը կը կրէք: Յուսամ գիտէք թէ մենք այդ փորձը յաջողապէս կատարած ենք: Եւ կը խնդրենք Աստուծմէ որ չարիք չգործէք: Ասիկա ըսելով չենք ուզեր մենք մեզ ընտիր ցոյց տալ. ընդհակառակը, կ'ուզենք որ դուք բարին գործէք, նոյնիսկ մեզ ամօթով ձգելու չափ: Որովհետեւ Աստուծոյ ճշմարտութեան դէմ ոչինչ կը նանք ընել, այլ կը նանք միայն անոր համար աշխատիլ: Ուրախութեամբ յանձն կ'առնենք տկարանալ, միայն թէ դուք զօրանաք: Ուստի կ'աղօթենք որ հետզհետէ կատարեալ ըլլաք: Ասիկա հեռուէն կը գրեմ ձեզի, որպէսզի երբ գամ՝ պէտք չունենամ խստութեամբ վարուելու ձեզի հետ ա'յն

իշխանութեամբ որ Տէրը ինծի տուաւ ուղղելու համար եւ ո՛չ թէ պատժելու:

Կը փակեմ նամակս, եղբայրներ. ո՛ղջ եղէք: Կատարեալ ըլլալու աշխատեցէք. մխիթարուեցէք: Համերաշխ եւ խաղաղութեամբ ապրեցէք իրարու հետ, եւ այն ատեն խաղաղութեան ու սիրոյ Աստուածը ձեզի հետ պիտի ըլլայ:

Սիրոյ համբոյրով ողջունեցէք զիրար: Այստեղի քրիստոնեաները կ'ողջունեն ձեզ:

Տէր Յիսուս Քրիստոսի շնորհքը, Աստուծոյ սէրը եւ Սուրբ Հոգիի հաղորդութիւնը ձեր բոլորին հետ ըլլան: Ամէն:

### ՅԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ԱԻԵՏԱՐԱՆԻՆ ԸՍ ՄԱՐԿՈՍԻ

(11.27-33)

**Յ**իսուս եւ իր աշակերտները դարձեալ երուսաղէմ եկան:

Մինչ Յիսուս տաճարին մէջ կը պտըտէր, իրեն մօտեցան քահանայապետները, օրէնքի ուսուցիչներն ու երէցները, եւ հարցուցին. «Ի՞նչ իշխանութեամբ կը կատարես այս բաները: Ո՞վ քեզի այդ իշխանութիւնը տուաւ»: Յիսուս անոնց պատասխանեց. «Լա՛ւ, ձեզի պիտի ըսեմ թէ ինչ իշխանութեամբ կ'ընեմ ասոնք, եթէ դուք ալ իմ հարցումիս պատասխանէք: Յովհաննէսի մկրտելու իշխանութիւնը Աստուծմէ՞ տրուած էր իրեն թէ մարդոցմէ: Պատասխանեցէք տեսնեմ»:

Անոնք սկսան իրարու միջեւ խորհիլ եւ ըսել. «Եթէ ըսենք՝ Աստուծմէ տրուած էր, մեզի պիտի ըսէ թէ ինչո՞ւ չհաւատացիք իրեն. իսկ «մարդոցմէ էր» չենք կրնար ըսել»: Այսպէս կ'ըսէին՝ ժողովուրդէն վախնալով, որովհետեւ ամէն մարդ գիտէր թէ Յովհաննէս ճշմարտապէս մարդարէ էր: Ուստի պատասխանեցին Յիսուսի. «Չենք գիտեր»: Յիսուս ալ իրենց հարցումին պատասխանելով ըսաւ. «Այն ատեն ես ալ ձեզի չեմ ըսեր թէ ի՞նչ իշխանութեամբ կ'ընեմ այս բաները»:

## «ՈՒԽՏԻՆ ՏԱՊԱՆԱԿ»

Կրկնույթ Կաթողիկոսութեան

Մատուցուած Սրբագութեան

Փոխառութեանը

ԳԱՌ-ՆԻԿ Ա. Ք. Գ.

ԿԻԼԻԿԻՈՅ ԱՂԵՏԸ

3. գ

Թէպես Ատանաքաղաքի հայկական թաղամասերը ինքնապաշտպանութեան դիմած էին, սակայն 173 քաջերու խումբով մը ինչպէ՞ս մարտնչէին «ծովածաւալ» խուժանին դէմ: Այստեղ հայութիւնը անպատճառ էր ինքնապաշտպանութեան: Նոյնպէս՝ շրջականերու հայութիւնը: Զարդին երկրորդ օրը զէնքերու յանձնումը՝ աւելի անպաշտպան դարձուցած էր քաղաքը<sup>559</sup>: Իսկ «Պաշարման Վիճակ»ին ժամանակ մնացեալ զէնքերուն յանձնումով՝ երկրորդ ջարդին ատեն արդէն անկարելի դարձած էր որեւէ ընդդիմութիւն, ու պիտի տիրէր սարսափը՝ «անվրէպ» ջարդուելու կամ այրուելու<sup>560</sup>:

Մինչ ա՛յս էր պարագան կիլիկիոյ կերպոնին եւ շրջականերուն, այլ տեղեր ինքնապաշտպանութիւնը «շահաւոր» պիտի հանէր պայքարողները: «Կիլիկիոյ ջարդին մէջ ինքնապաշտպանութեան դիմող քաղաքներն ու գիւղերը միշտ շահաւոր եղան, - գրած է Թերզեան, - նոյնիսկ շատեր անվնաս պատելով. իսկ անզէն եղողները կամ տգիտաբար զէնքը վար գնելով խուժանին յանձնուողները՝ ջարդուեցան ու քանդուեցան անխնայ»<sup>561</sup>:

Այն «շահաւոր»ներէն՝ Սիսը, Զորք-Մարզպանը (Տէօրթ-Եղոյ) եւ Հաճընը:

Նախքան Ապրիլ 1-ը, Սիսի մերձակայքին քանի մը արիւնոտ դէպքեր պատահած էին<sup>562</sup>: 4 Ապրիլին է, որ Սիսի վրայ կը սպասուէր ջարդի, կրակի ու թալանի շարժումը<sup>563</sup>: Սահակ Կաթողիկոս թէ Հաճըն եւ թէ Զէյթուն Ատանայի ջարդին մասին նամակներ զրկած էր<sup>564</sup>: Գումելէ զատ, տեղեկացուցած՝ թէ Սիսն ու Կաթողիկոսութիւնն ալ կը գտնուէին սուրբ եւ հուրի մէջ, եւ խնդրած՝ որ անմիջապէս Հաճընին եւ Զէյթունին «քանի մը հարիւր զինեալ»ներ հասնին ու «փրկեն քաղաքը ստոյդ կործանումէ»<sup>565</sup>: Հաճընի Առաջնորդը՝ Ներսէս Եպո. Դանիէլեան փութացած էր հեռագրելու թէ՝ մինչեւ որ Զէյթունի ուժերն ալ

Հասնին, իրենք արդէն 500 հաճընցիներ ճամբայ հանած են<sup>566</sup>:

Այս հեռագիրը անցած էր ձեռքը միւթէսարը Փին (Հիւսէյն պէյ), որ սարսափահար վազած էր Կաթողիկոսին մօտ: Եւ համաձայնութիւն էր գոյացած, որ հաճընցի զինեալները ետ դառնան<sup>567</sup>, եւ զէյթուցնիներն ալիրենց տեղը մնան<sup>568</sup>: Իսկ քաղաքին պաշտպանութիւնը իրենք՝ սիսեցի թուրքերն ու հայերը միասնաբար կատարեն<sup>569</sup>: Եւ այդպէս ալ պիտի ըլլար: Խուժանային յարձակումները միշտ պիտի ձախողէին: Ամենամտահոգիչը չորրորդ օրն էր, երբ մօտ հինգ հազար թուրքեր, բիրերով ու պարապ պարկերով մօտեցած էին եւ պատգամաւորութիւն դրկած՝ պահանջերով, որ քաղաքը յանձնուի առանց արիւնահեղութեան»<sup>570</sup>: Եւ պահանջքին մերժուելուն վրայ՝ շարժած արեւելեան եւ հիւսիսային դիրքերուն վրայ, սակայն հարուածներու ենթարկուելով՝ խոյս տուած<sup>571</sup>: Ինքնապաշտպանութիւնը ճգնաժամային գիշեր մը անցուցած էր եւ 15 Ապրիլի առաւօտուն զարմանքով տեսած, որ «սէրայի շրջափակին մէջ մրտենիի ճիւղերով կամարներ կը շինուէին ու կը լսուէին աներեւակայելի շշուկներ. Սուլթան Համիտ գահընկեց եղած, Սահմանագրութիւնը վերահստատուած, Սուլթան Մէջմէտ Ռիշատ գահ բարձրացած»<sup>572</sup>:

Զապէլ Եսայեան Սիսի ինքնապաշտպանութեան մասին այսպէս գրած է. «...որքա՛ն հպարտանալու պատճառ ունէինք. Սիս քաղաքը, խոճեմ, իմաստուն, եւ քաջարի վճռականութիւնով մը ինքզինքը պաշտպաներ էր թշնամիին դէմ. հազարներով եկեր էին պաշարելու զիրենք, աչքերնին վառած թալանի ու կողոպուտի հրայրքէն եւ բերաններնին լեցուն հայհոյութիւններով եւ ապառնալիքներով: Օրերով եւ օրերով խաղաղաէր եւ ընդհանրապէս երկրագործքաղաքցին մէկ կողմ ձգած մշակութեան գործիքները, հրացանը ուսին պատրաստ կեցեր էր ինքնապաշտպանութեան պատնէշին վրայ... կիները եւ տղաքը ապաստան գտեր էին վանքին մէջ այդ օրերուն, երբ վարդապետներուն վրայէն աւելի վասողի հոտ կու գար քան թէ խունկի»<sup>573</sup>:

Առանա քաղաքին եւ Կիլիկեան միւս ջարդերուն լուրերը իրը «մահուան ուրուական» օդին մէջն էին, երբ կազմակերպուած էր Զորք-Մարզպանի մերձակայ գիւղերէն հայութեան փոխադրումը քաղաքը<sup>574</sup>: Անմիջապէս յառաջացած էր ինքնապաշտպանութեան Մարմին մը<sup>575</sup>: Անհրաժեշտ պատրաստութիւններէ ետք՝ չէր ուշացած «ահաւոր վտանգը»: Յ Ապրիլին՝ առաջին խուժանային յարձակողականը, որ ծանր հակահարուածով մը ետ մղուած էր<sup>576</sup>: 24 ժամ վերջ՝ երկրորդ յարձակումը: Դարձեալ՝ ետ մղուած<sup>577</sup>: Եւ թշնամին պաշարման օղակը աւելի սեղմած էր, ջուրը կտրած, եւ դիմած յաջորդական յարձակումներու, թէ մասնակի եւ թէ ընդհանուրը: Հետզհետէ աւելի ու աւելի տեսանելի դարձած էր բանակային զինուորաներու մաս-նակցութիւնը: Բոլոր յարձակումներն ալ ձախողած էին:

Հստ Մինաս Խապրիկի, Զորք-Մարզպանի

«յաղթութեան ճակատագիրը» որոշուած է Զամլըքի մարտերով<sup>578</sup>, որոնք մղուած են 13 օրերու (Համաձայն Զապէլ Եսայեանի՝ 15 օրերու) պայքարին իններորդ օրը: Մինչեւ այս մարտերը՝ Հնարամիտ մարտավարութիւն մըն էր, որ կրցած էր անխորտակելի պահել Զորք-Մարզպանը: Տեղւոյն հայութիւնը ըմբռնած էր սա-կայն, որ անհաւասար կուրին վախճանը բնաջնջումն էր<sup>579</sup>: Արդ, դիմուած էր Խսէնտէրունի Փրանսական, անգլիական եւ իտալական հիւպատուներուն եւ խնդրուած անոնց միջամտութիւնը<sup>580</sup>:

Անոնք Զորք-Մարզպանի կառավարական շէնքին մէջ պիտի կազմակերպէին «տեսսակ մը հաշտութեան խորհրդակցական ժողով» մը, ուր պիտի առնուէր որոշումը խաղաղ համակեցութեան վերստին սկսելու, մոռնալու վրէժի գգացումը եւ նուիրուելու վերաշինութեան<sup>581</sup>: Հստ ժողովին ներկայ թուրքերուն, ամբողջ պատահածին պատասխանատուն Սուլթան Համիտն էր, եւ թէ անոր գահընկեցութեամբ ազգերու մէջ «հաւասարութիւն եւ եղբայրութիւն պիտի տիրէր»<sup>582</sup>: Միջնորդները նաեւ վստահեցուցած էին, թէ «այլեւ հայու քիթն իսկ պիտի չարիւնէր եւ թէ մօտ ատենէն ազատարար բանակները Կ. Պոլսէն Զորք-Մարզպան պիտի հասնէին, ազգամիջեան կրիւներուն վերջ տալու եւ այս շրջանին մէջ ապահովութեան հսկելու»<sup>583</sup>:

Զինադադարէն հազիւ հինգ օրեր ետք բանակային քանի մը վաշտերուն հասնելով՝ պիտի յայտարարուէր բոլորին՝ թէ Հայերուն եւ թէ թուրքերուն զէնքերը հաւաքելու որոշումը: Հայութիւնը առհասարակ պիտի ընդդիմանար, որովհետեւ ունէր վախը, թէ զէնքերու յանձնաման պահանջքին մէջ կային Կեղրոնական կառավարութեան «խիստ եւ գաղտնի հրամանները»՝ «հարիւր հազարաւոր թուրք ամբոխին ձախողութեան խարանը ջնջելու»<sup>584</sup>: «Սարսափի եւ մահուան ուրուականը» վերստին պիտի շրջէր՝ մինչեւ Կեղրոնական իշխանութեան կողմէ Քննիչ յանձնախումբին ժամանումը, որ «Տէօրթ-Եոլի հայութիւնը կը փրկէր անխուսափելի եւ զարհուրելի աղէտէ մը»<sup>585</sup>: Յանձնախումբը թուրք եւ հայ ժողովուրդներու միջեւ յառաջացած թշնամութիւնը պիտի համարէր «թիւրիմացութեան արդիւնք» եւ ճգնէր «գրացիական նախկին վիճակին վերահստատման»<sup>586</sup>:

Եսայեանի մօտ չորք-մարզպանցին ըսած է. «Իբրեւ մէկ մարդ Տէօրթ-Եոլի բոլոր հայերը սերտօրէն միացած կուացան խուժդութ ամբոխին դէմ... Տասնհինգ օր ետքը՝ թշնամին յուսահատած էր մեր գիմազրութենէն ու մեր ուժերը սպառած էին ծարաւէն»<sup>587</sup>:

Հաճըն՝ Սիսի եւ Զորք-Մարզպանի պէս յարձակման չենթարկուեցաւ, որովհետեւ՝ նախ Կիլիկիոյ ամենէն հայաշատ քաղաքն էր, 5000 տուն հայ բնակիչով<sup>588</sup>, եւ ապա, շատ հաւանաբար, տեղւոյն թուրքերուն առիթ չէր տրուած ժամիքներ ունենալու, իսկ շրջակայ թուրքերուն ժամիքներն ալ այնքան մըն էին, որ միայն իրենց մէջ ու մօտ գտնուող

Հայերուն չարիք եղան, եւ Հաճընի վրայ լոկ շարք  
մը մասնակի յարձակումներ գործեցին: Դէտք է  
նաեւ յիշել, թէ հաճընցիները միշտ ալ գիտցան ինք-  
նապաշտպանութեան իրենց կարողականութիւնը  
նախաձեռնարկ փոյթով բարձր պաշել:

Ատանայի կոտորածներուն եւ աւերումներուն ու  
թալանին լուրը Հաճըն իմացաւ երկու կամ երեք օր  
ետք<sup>589</sup>: Ապա Սահակ Կաթողիկոսի նամակէն, որուն  
ակնարկութեցաւ: Հազիւ առաջին լուրը ստացած, Հա-  
ճընի Առաջնորդը՝ Ներսէս Եպս. Դանիէլեանքաղաքին  
երեւելիները իր մօտ կանչեց եւ «գաղափարի փոխա-  
նակութիւն» ունեցան<sup>590</sup>: Կաթողիկոսի նամակէն  
ետքն ալ, ինքնապաշտպանութեան շուրջ Ս. Գէորգ  
եկեղեցւոյ մէջ խորհրդաժողովի մը կանչեց՝ «վերա-  
հաս անակնկալ յարձակումներու դիմադրելու հա-  
մար»<sup>591</sup>: Կազմութեցաւ ինքնապաշտպանութեան  
Մարմին մը: Եւ ահա ծայր կու տար խոռվութիւնը:  
Նախ, ներքին յոխորտանքներով, ինչպէս՝ «Նէ՞  
տուրուեօրսունուզ, կեավուրլարը հէր թարաֆտան  
գըրտըլար, հայտէն պիզտէ պուրայը գրաճաղը»<sup>592</sup>:  
Ապա՝ արտաքին միջադէպերով եւ մասնակի յարձա-  
կումներով: Հաճըն 12 օրեր դիմադրեց, եւ ինքն ալ  
լսեց, թէ խաղաղութեան ժամանակը արդէն եկած է,  
որովհետեւ Սուլթան Համիտ գահընկեց է եղած եւ  
գահ է բարձրացած Սուլթան Մէհմէտ<sup>593</sup>:

Եսայեան «չքաւոր այլ հերոսական» Հաճընի  
վրայ այս արձանագրած է. «Հաճըն ոչ միայն ամենէն  
շատ զոհ տուող վայրը եղած է, որովհետեւ իր բոլոր  
երիտասարդները աղէտի օրերը կը գտնուէին ցրուած  
Կիլիկիոյ բոլոր կողմերը, այլ նաեւ իր անհաւատալի  
պաշտպանութիւնով, իր վեհանձն ու մարտնչող  
ոգիովը ընդհանուր գժբախտութեան մէջ այն բա-  
ցառիկ անկիւններէն մէկն է, որուն մեր ազգային  
հպարտութիւնը պիտք ունէր կառչելու... Հաճընէն  
դուրս մեռնող հաճընցիներուն թիւը այնքան մեծ  
է, որ սուդի թանձր ամպ մը կը ծածանի իրենց  
վրայ»<sup>594</sup>:

Մինչ Ատանացի զոհերուն թիւը 9780 նշուած  
է<sup>595</sup>, Սիսի զոհերուն թիւը՝ «միշին հաշուով՝ 600-է  
աւելի»<sup>596</sup>, Զորք-Մարզպանի պարագային՝ աւելի  
քան 500<sup>597</sup>, Հաճընի 3000 մարտիկներէն զատ՝ սա-  
կաւաթիւ, թէեւ անյայտ:

Ատանայի եւ շրջականերուն մէջ այրած էին 6  
եկեղեցիներ, 5 դպրոցներ, 1000 տուներ, 5 խաներ,  
2 պանդոկ, գործարան մը, 400 խանութներ, ջաղացք  
եւ սարք՝ 6: Սիսի եւ շրջականերուն մէջ՝ 160 տուներ,  
320 հիւղեր, ջաղացք եւ սարք՝ 7: Զորք-Մարզպանի  
պարագային, մեծաւ մասամբ անոր շրջականերուն  
մէջ՝ 4 եկեղեցիներ, 7 դպրոցներ, 1302 տուներ, 2 խան,  
գործարան մը, 97 ագարակներ, 90 խանութներ: Եւ  
Հաճընի շրջականերուն մէջ՝ 1 եկեղեցի, 3 դպրոց-  
ներ, 610 տուներ, 13 ագարակներ, 660 հիւղեր, 21  
խանութներ եւ 9 ջաղացք ու սարք<sup>598</sup>: Թէ՛ մարդկային  
կորուստներուն, եւ թէ՛ կալուածային՝ պատկերը  
ամբողջական չէ...

(Շարունակելի 39)

## Ա.ՂԲԻՒՐՆԵՐ ԵՎ ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐ

559.- ԹԿԱ, է 60:

560.- Ն, է 101:

561.- Ն, է 161:

562.- ՔՍՄ, է 544:

533.- Սահակ Կաթողիկոս 4 Ապրիլին Պատրիարքան  
հեռագրելով տեղեկացուցած է. «Ամէն կողմ ընդհանուր չարդ,  
քալան եւ կրկիզում կը շարունակին. այսօր կը սպասուի նաև  
շարժումը Սիսի վրայ», ՔՍՄ, է 545:

564.- Յակոբ Պ.Պողոսեան, Հանրնի Ընդհանուր Պատմութիւն,  
Լու Աննէլըս, 1942, է 568: Յետ այսու՝ ՊէՊ:

565.- Անդ:

566.- Ն, է 569:

567.- ՔՍՄ, է 545:

568.- Ն, է 547:

569.- Ն, է 545:

570.- Ն, է 546-547:

571.- Ն, է 547:

572.- Անդ: Մանուցուած էր, թէ գահաժառանգ Մէհմէտ  
Ռիշան Սուլթան հոչակուած էր (Ժկ, 9-22 Ապրիլ 1909, է 2):  
Սակայն Սուլթան Համիտ գահին կառչած պիտի մնար (ն, 10-23  
Ապրիլ 1909, է 2): Խորհրդարանին նախագահ՝ Ահմէտ Ռեզայի  
պիտի վստահուեր Ապահով համբարձու կերպութիւնու  
շուրջ բանակցութիւնը: Անյաջող պիտի անցներ Ռեզայի նիզը,  
ուստի սպաննար, որ երէ Սուլթանը մինչեւ 12 ժամ առանց  
որեւէ պայմանի չիրաժարէր, ապա բանակը նըլտըզի վրայ  
պիտի բալէր (ն, 13-26 Ապրիլ 1909, է 1): Ի վերջոյ Սուլթան  
Համիտ անձնատուր պիտի ըլլար (ն, 14-27 Ապրիլ 1909, է 3),  
կամ, ինչպէս պիտի ծանուցուէր, «33 տարուան բռնապետական  
սարսափուլը Օսմաննեան ազգը փեացնող Ապահով Համբարձու...  
գահավէճ կործանեցաւ երեկ (այսինքն՝ Երեքշարքի, 14 Ապրիլ  
1909-ին — ԳԲ) ազգին կամբովը ու ազատարար բանակին  
շախչախիչ հարուածովը» (ն, 15-28 Ապրիլ 1909, է 1):

573.- Զապէլ Եսայեան, Աւերակներուն Մէջ, Պէյրուր, 1957,  
է 147-148: Յետ այսու՝ ԵԱ:

574.- Մինաս Խապրիկ, Երէ Զորք-Մարզպանը Ինծի Հետ  
Խօսէր..., Պէյրուր, 1983, է 59: Յետ այսու՝ ԽԶՄ:

575.- Ն, է 60:

576.- Տե՛ս ն, է 68-69:

577.- Տե՛ս ն, է 70-71:

578.- Ն, է 76:

579.- Ն, է 78:

580.- Ն, է 75:

581.- Ն, է 83:

582.- Անդ:

583.- Անդ:

584.- Ն, է 87:

585.- Ն, է 89:

586.- Ն, է 90:

587.- ԵԱ, է 204:

588.- ԹԿԱ, Մանօքագրութիւն, է 232-233:

589.- ՊէՊ, է 568:

590.- Անդ:

591.- Ն, է 569:

592.- Ն, է 569-570:

593.- Ն, է 574:

594.- ԵԱ, 150-151:

595.- ԹԿԱ, է 278:

596.- Լ. Կ., Սրտանմլիկ Պատկեր Սոյ, Ժկ, 15-28 Մայիս  
1909, է 1:

597.- ԽԶՄ, է 85:

598.- ԹԿԱ, է 254: